

Է Զ Մ Ը Ե Ղ Ի Շ Է Ւ Ն

... իսկ երանելի առաքինիներուն, կապուածներուն, պատերազմի մէջ ինկողներուն կիները ես չեմ կրնար բոլորն ալ թուել հոս. վասնզի ինծի անձանօթները աւելի շատ են քան ճանչցածներու: Մինակ հինգ հարիւրը յականէ յանուանէ կը ճանչնամ: Անոնք միայն աւագներէն չէին, այլ կրտսերներէն ալ: Ամէնքն ալ՝ վառուած երկինքով՝ վար չմասցին, ճգնութեան մէջ, անոնցմէ՝ որոնք աշխարհին համը չառին: Աւագ թէ կրտսեր, անոնք հաւատքի նոյն առաքինութիւնները հազան: Ամեննին չի յիշեցին իրենց տոհմիկ ազատութիւնը, այլ այն մարդոց նման որոնք գեղջուկ կեանքի տաժանքներուն վարժուած են իրենց ծընունդէն իսկ, յանձն առին վիշտերու համբերել, այս վերջիններէն առաւել աստիճանով մը:

Ոչ միայն իրենց ներսէն մխիթարեցին զիրենք յաւիտենական յոյսին աներեւոյթ գորութեամբը, այլ մարմնական չարչարանքներով՝ կեանքին ծանր բեռը տարին աւելի չափով մը: Թէպէտե ամէն մէկը իր ձեռնասուն սպասաւորները ունէր, կարելի չէր որոշել թէ ո՞րն էր Տիկինը, ո՞րը՝ նամիշտը: Նոյն էր անոնց զգեստը, ու գետնախոչտի կը պառկէին: Մէկը միւսին անկողին չէր ձգեր, վասնզի խոտերն անզամ չէին զատեր իրարմէ: Փորաները նոյն թուխ

կը հարցնեմ, — ի՞նչ է աւելի վսիմ ու գեղեցիկ, քան այս ամենուն համար պատերազմը, գարձեալ պատերազմը, միշտ պատերազմը: Կա՞յ աւելի թանկ զոհարերում քան ինչ որ հայրենաց Աստուածը սա բոպէին կ'ուզէ իմ բերանով ձեր բոլորէն: Յաղթել ու մեսանիլ, եթէ առ է կամքը երկրի ու երկնի արարչին: Ահա իմ վերջին խօսքը:

Տէ՛ր, լսէ բոլոր այս ձայներուն: Զինուուրներ, պահն է Հաղորդուելու մեր Փըրկչին մարմնով ու արիւնովք:

Հիմա լրացած է ամէն բան: Տէ՛ր Հայր, օրհնէ մեր բոլորին բազուկները:

Կոռւի՛. ժամն է արդէն:

գոյնով էին և սնարի բարձերուն նոյն էր սեռութիւնը:

Անոնց համար առանձին համագամ եւ փող չկար ու ազնուականներու օրէնքներուն համեմատ, որոշուած հացարարներ չունէին անոնք: Եաբաթամուտը լնդհանուր էր անապատականներուն մէջ եղածին նման: Մէկը միւսին ջուր չէր թափեր ձեռքերուն, ոչ ալ պատիկները մեծերուն դաստառակներ կը մատուցանէին: Փափկասուն կիններուն ձեռքը օշնան չինկաւ, ու չունեցան անոնք ուրախարար իւղը օծումին: Անոնց առջև մաքրափայլ սկուտեղներ չի դրուեցան և ուրախութեան օրերու բաժակականներ չըներուեցան: Մէկը նուրիսակ չի սպասեց անոնց գուռններուն առջև և անոնց հարկինքներուն չիրաւիրուեցան աղնուականներ: Ոչ մէկը յիշեց թէ բնակասնունդ դայեակներ կամ սիրելի հարազատներ ունէր:

Նորեկ հարսերու սրահակները և սրբակապանները փոշուեցան և ծխուեցան. ու անոնց առագաստի սենեակներուն մէջ սարդի սոսայններ հիւսուեցան. անոնց տաճարներուն բարձրագահները կործանեցան ու անոնց կուռնքներուն (երախանք) սպասները խանգարուեցան: Ինկան անոնց սպասնքները և անոնց սպասատան ծառայող ամրոցները աւերակի վերած ուեցան: Անոնց ծաղկանցներուն բուրաստանները ազաղեցան ու չորցան. տաշտախիլ եղան որթերը անոնց զիներեր այզիներուն: Իրենց աչքերով տեսան իրենց ինչչիրուն յափշտակումը, և իրենց ականջներով լսեցին իրենց սիրականներուն չարչարանքները: Անոնց գանձերը արքունիքէն քրաւուեցան: Ու իրենց զարգերն իսկ չմասցին իրենց երեսին:

Հայոց աշխարհին փափկասուն տիկինները որոնք զրգացած ու փայփայուած կ'ապրէին, իւրաքանչիւրը իր գեսպակին կամ զահաւորակին մէջ, հիմա միշտ հետի ու բոպիկ կ'երթային աղօթատուն, անձանձըրոյթ պաղատելով, ուխտեր լնելով, որպէսզի կարող անան զիմանալ այդ մեծ նեղութեան: Անոնք որ իրենց մանկութենէն իսկ զուարակներու ուղեղով և երէններու ամիճներով սնած էին, մեծ ուրախութեամբ կ'ընդունուէին, վայրենիներու նման, խոտակեր կեանքի մը կերակուրները և ամեն-

նեին չէին լիշեր իրենց վարժուած փափկութիւնները։ Սևալով ներկուեցան անոնց մարմիններուն մորթերը, վասնզի ցորեկները կ'այրէին արեէն, ու գիշերները կը խորտակուէին զետինէն։ Մշտամրմունջ սաղմուններ կային անոնց բերանը, ու մարդարէններուն ընթերցումը լիակատար միխթարութիւն էր անոնց համար։ Զոյզ զոյզ միաբանեցան, համահաճ ու հաւասար ամոլներու նման, արքայութեան ակօսը ուշ զիզ վարելով, որպէսզի առանց վրէպի հասնին խազազութեան նաւահանգիստը։

Մոոցան կանացի տկարութիւնները, և առաքինի այրեր եղան հոգեոր պատերազմին մէջ, մարտնչեցան կարեոր մեղքերու դէմ, ու կտրեցին հանեցին անոնց մահարեր արմատները։ Միամտութեամբ յաղթեցին խորամանկութեան, և նախանձին կապուտ ներկուած քները լոււացին սուրբ սիրով։ Կտրեցին ագահութեան արմատները, և անոնց ճիւղերուն մահառիթ պտուղները չորցան։ Խոնարհութեամբ կոփեցին ամբարտաւանութիւնը, ու նոյն խոնարհութեամբ հասան երկնաւոր բարձրութեան։ Աղօթքներով բացին երկինքին փակուած դուռները, ու իրենց փրկութեանը համար, սուրբ խնդրուած քներով, հրեշտակներ իշուցին երկինքէն։ Հեռուներէն աւետիսը լուցին և փառաբանեցին Աստուածը բարձունքներու մէջ։

Անոնց մէջէն այրիները վերստին հարս եղան առաքինութեան, և իրենց անձէն վերցուցին այրիութեան նախատինքը։

Կապեալներու կիները իրենց կամքովը կապեցին մարմինաւոր ցանկութիւնները, ու սուրբ կապուածներու չարչարանքներուն մասնակից եղան։ Իրենց կեանքին մէջ մեռնող քաջ նահատակներուն նմանեցան, և հեռուէն միխթարով վարդապետներ եղան

բանտարկեալներուն։ Իրենց վաստակովը կերակրուեցան ու արքունիքէն իրենց յատկացուած ոսճիկը տարեկան թոշակի ձեռվ կ'առնէին ու կը զրկէին (տարագիններուն), միխթարելու համար զանոնք։ Անարիւն ճպուններու նմանեցան, որոնք իրենց երգին քաղցրութեամբ կ'ապրին առանց ուտելու, և կինդանի կը մնան, օդ միայն ծծելով, նմաններով անմարմին հրեշտակներուն։

Շատ ձմեռներու սառնամանիքներ հաւեցան։ Գարունը հասաւ։ Նոր ծիծառները եկան։ Տեսան և ուրախացան կենցաղասէր մարդիկ։ Ու կինները չկրցան իրենց անձկալները տեսնել։ Գարնան ծաղիկները անոնց յիշեցուցին իրենց պսակասէր ամուսինները, բայց անոնց աչքերը կարօտ մընացին անոնց երեսներուն գեղեցկութիւնը տեսնելու։ Որոի բարակները սպառեցան և որսորդներու արշաւանքները կուրացան խցուելով։ Իրենց զիրերովը յիշատակուեցան անոնք, և ոչ մէկ տարեգարձի տօն զանոնք ետ չբերաւ հեռուներէն։ Նայեցան անոնց ճաշատեղերուն և արտասուեցին։ Ու ամէն ատեաններու մէջ անոնց անունները յիշեցին։ Անոնց անունով շատ մը արձաններ կանգնուած էին ու իւրաքանչիւրին անունը գրուած էր վրան։

Ու երր իրենց միտքը ամէն կողմէ աւեկոծ էր այսպէս, բնաւ չթուցան երկնաւոր առաքինութենէն։ Դուրսէն սպաւոր ու չարչարուած այրիներու կը նմանէին, ու իրենց ներսը զարդարուն էր և միխթարուած՝ երկնային սիրով։ Ա՛լ մոոցան հեռուէն եկողներուն հարցնել թէ, Ե՞րբ պիտի տեսնեն իրենց սիրելիները։ Ու Աստուծմէ մէկ բան միայն կը փափաքէին — աւարտել, երկնաւոր սիրով, ինչ որ սկսած էին այնքան քաջութեամբ։